

Թեամբ ինկաւ: Իւր զիւցազնական արդիւնքն ճանչցաւ Ախալցխայի ժողովուրդն, և երկու գեղեցիկ արձանագրութեամբք ուսեբէն և վրացերէն, զարգարեց նորա տապանաբարբ: Ս. Խաչի վերջին նորոգութիւնն եղած է 1866ին, Ազնաւորեան եղբարց արդեամբք:

Ս. Աստուածածին, որ կառուցուած է 1356 թուին Ս. Խաչէն թիչ մը աւելի վար, ամենեւին եկեղեցւոյ նմանութիւն չունի, այլ սովորական տուն մ'է նորոգուած 1442ին: Արեւելեան որմի վրայ կան երկու արձանագրութիւնք, որոց միոյն մէջ յիշուի կառուցանող եկեղեցւոյս Արարեամբ արեղայ, և երկրորդին մէջ ոմն Եարապաղ նորոգող: — Ս. Յովհաննէոս Մկրտչի եկեղեցւոյ մէջ քարի մը վրայ, որ ամենդատան դրան իբրև բարաւոր կը ծառայէ, կայ հայկական ԾԻԵ (== 1298) թուականը առանց այլ յիշատակութեան. ուրիշ չորս խաչաքանդակներով զարդարուած քարի մը վրայ ալ կը կարդացուի 1511 թուականը: Եկեղեցւոյս անմիջապէս մօտ կը տեսնուի մեծ խաչարձանի մը քարէ խաւրիսին, վրաց եկեղեցական տառերով գեղեցիկ արձանագրութեամբ, բայց առանց թուականի: Պետրոս Բեպուրեան, եկեղեցւոյ յիւնութեան թուականը կը դնէ 1750: Նոյն անձը կ'ըսէ Հայ-կաթոլիկաց երկրորդ Ս. Խաչ քարաշէն եկեղեցին, կառուցուած է 1691 թուին, արդեամբ Մեփիսեան եղբարց *:

Է. ԾՈՌԻՒՍԱ ԷՓՐԻԿԵԱՆ

Շարայարեղի

Տեղւոյ ոչութեան պատճառաւ հարկաւորսեցանք Ախալցխայի նկարագրութեան մնացած մասը յաջորդ ամսուան թողուլ:



Պ ԱՏԿԵՐ. — Կիսամսեայ բերք կրօնական եւ գիտական: — Գրօս է 50 դանեկա: Հասցե՝ Rédaction du Badguère, Constantinople, Péra, rue YÉCHIL N. 1.

LE COURRIER DES BALKANS. — Ազգայնական եւ գիտական-գրական թերթ: — Գրօս է 30 ֆր.: Հասցե՝ Rédaction du journal Courrier des Balkans. SOFIA (Bulgarie).

ԳՐԱԽՕՍԱԿԱՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ

1. Չեսսիկայի առաջին աղօթքը. մանկական գրոյց. քարագմանորին Պեռն Պօռչեանցի: — Թիֆլիս, Արագ. տպար. Մ. Մարտիրոսեանցի, 1889: 8⁰, 80 էջ. գին՝ 20 կոպ.:

Թէ կրթական գրեբը ինչ մեծ կարեւորութիւն ունին դաստիարակութեան, մանաւանդ սրտի դաստիարակութեան մէջ, քաշայայտ է: Կ'ըսէ առաժը. Մարք պատիւոց կը ծոխ, Համարելով մարդկութիւնն ալ տեսակ մը ծառ, պէտք ենք տալ անոր ուղած ձեւերնիս, երբ դեռ իր ճիւղ՝ ու ճապուկ հասակին մէջ է: Այս բանիս աւելի հոգ պիտի տանին ծնողք. խանձարուբքն սկսեալ՝ պէտք են իրենց մայրենի կաթին հետ ծծել տալ անոնց՝ սրտի կրթութեան այդ սերմերը, որոնք օր մը շլին բողբոջին անոնց սրտին մէջ. վասն զի ըստ անդամներ նոյն իսկ ծնողք կ'ըլլան պատճառ իրենց որդւոց յոռի դաստիարակութեան, ինչպէս կը տեսնուի ներկայ վէպիս մէջ:

Ուրախայի է տեսնել որ Թիֆլիսի Հայոց Հրատ. ընկերութիւնը՝ մասնաւոր փոյթ ու խնամ կը տանի դաստիարակութեան, հրատարակելով կրթական վէպեր, որոց ընթերցումը՝ Հարկաւ իրեն օգուտները կ'ունենայ մանկական այդ թարմ սրտերուն մէջ, և հոն արդէն զանաւոր սերմիկներուն ոգի կու տայ:

Չեսսիկայ՝ զիւտարաց, ոտարբիկ, ցնցոտիների մէջ փաթածութեամբ աղջիկ մը, դուստր անարժան մօր, որ կը տանջէ, կը շարժաբէ զանի, հակառակ իր մօր արգելից, կը ծանօթմանայ Աստուծոյ անուան, իր առաջին աղօթքը կ'ընէ անոր, և իր աղօթքով՝ քարացած սիրտ մը կը կակղցընէ: Թարգմանութեան լիզուն մարուր, վարժ գրիչ գրոշմը կը կրէ:

Է. ԱՐՄԵՆ ԱՋԵՌԿԵԱՆ

2. L'Idiome des Inscriptions Cunéiformes Urtatiques, par Joseph Sandalgian. Rome, 1898. — Prix fr. 1,25.

Վանայ և իւր շրջակայից բնեագիր ար.

ձանագրութիւնը երկար ժամանակ է վեր Եւրոպացի բանասիրաց հետազոտող Հայեացքը իրենց ձգած են. օրինակութիւնը և ընթիւմանց զանազան կերպեր օրէ օր կը շատնան. Հսկայ ժայռերուն վրայ կոփուած գծեր կամ գրեր, կ'ամփոփուին նախ ճանապարհորդաց պայուսկաց մէջ, կը սեղընեն թերթիքու շատ մը էջեր, ու կը Հանսին լեզուագէտ գիտնականին բիմատունը, ուր լուծուելով մանաւանդ թէ ձուլուելով՝ կը խօսին մեզ անցելոյն վրայ. կը հիտնին փառաց, բնակալութեան, մեծագործութեանց պատմութիւններ:

Գիշ և շատ քիչ փորձուած էր այդ բեռնադրերը մտցնել Հայկական կազապարի մէջ. սհա այս թերին պիտի լեցնէ Մեծ. Յ. Վ. Սանտալենան, որ հիմար ճաշակ կուտայ, քիչ տտնէն բովանդակ երկ մը: Իւր այս տեսքը, զոր ՁՅ էջերով կը փակէ, և Գաղղիոյ Արձանագրութեանց և Գեղեցիկ դպրութեանց ճիմարանին կ'ընծայէ, ունի սկիզբը՝ համառօտ տեսութիւն մը Եւրոպացի գիտնոց մինչև ցարդ վճանայ բեռնադրերուն տուած այցելութեանց, մեկնութեանց. մէջը՝ կը բացատրէ օրինակներով իւր նոր փորձը. վերջը՝ քերականական կանոններ ուրարտան լեզուին:

Մեր ջերմին մաղթանքը այս նոր և մեծ ձեռնարկին օր անշուշտ այնչափ մեծ ընդունելութիւն պիտի զտնէ՝ որչափ որ ստոյգ և անհերքելի բլլան մեկնութիւնը և տրուած բացատրութիւնը:

Հ. Բ. ՅՐԱԳԵԱՆ

3. Etude sur la langue Laze: —

Գրեց Պ. Հ. Աճառեան: Ուսումնասիրութիւնս ութածալ միջակ հատոր մ'է, արժանաւոր արդիւնք բանասէր հեղինակին երկար ժամանակեայ քննութեանց:

Յարգոյ հեղինակը՝ համառօտ յառաջաբանով մը կը գծէ Լազիտաանի և Լազ լեզուին սահմանները, կը յիշէ մինչև ցարդ նոյն լեզուին վրայ եղած սակաւաթիւ երկասիրութիւնները՝ իրենց թերութիւններովն հանդերձ, կը բաժնէ իւր Ուսումնասիրութիւնը երեք մասանց, և կը պարզէ Լազերու հնչուումը:

Վերոյիշեալ երեք մասանց առաջինը կը կազմէ Լազերէն—Գաղղիերէն այբուբենական բառացուցակ մը, ուր բառերու նշանակութիւնը ամենայն խզմտութեամբ. ճշտուած են, առ այս դիմելով նաև ուրիշ լեզուաց՝ Լազ հարկ եղած է: Բառարգէին կը յաջորդէ նազ գաւառական բբառներու համեմատական քերականութիւն մը: Գործ՝ 34 էջերէ բաղկացած, և մանրակրկիտ քննութեամբք աշխատասիրուած:

Երրորդ մասը կը բովանդակէ մի բանի էջ գրուցատրութիւններ և հասուածներ լազերէն և գաղղիերէն: Պ. Աճառեանի սոյն քրտնաշատ աշխատութիւնը, ազգային և օտար լեզուագէտ բանասիրաց ուշադրութեան յանձնելով, հրապարակաւ խնդակցութիւններ կը յայտնեց Բազմապիպի ազնիւ աշխատակցին, որ յաջողք է իւր ներկայ երկն գնահատելի և ուշագրաւ ներկայացնելու:

Հ. Յ. ԱՌԱԳԵԱՆ

4. Յովհաննէս Մայիսաւանս. « Հայ գեղջուկի ալբոմը Ա. մաս. գաշտային գործիքներ, արտատպած « Ազգագրական հանդիսից »: Թիֆլիս տպ. Մ. Գ. Ռօտինեանցի »:

Լոյս տեսած է սոյն վերնագրով զբոյրիկ մը, յորում հեղինակը ներածութեամբ մը կը ծանուցանէ թէ « կամենալով Հայ գեղջուցուց մարդը կեանքը իւր ստացուածքներով նկարել ու նկարագրել, աշխատութեան նիւթ ընտրեցի Ձատախը »: Տեսարակիս մէջ կը խօսի միայն դաշտային գործիքներու վրայ, ուրիշ անգամներ ևս կը խոստանայ տալ « Հասարակութեան, մանաւանդ ազգագրագէտներին » Հայ գեղջուցու կեանքի միւս մասերն ևս, ինչպէս, « տնային գործիքներ, արհեստական գործիքները, և այլն, ու զանազան տեսարաններ գիւղական կեանքից իւրաքանչիւր ամիսի ամբողջացրած »: Ինչպէս նկարած է տեսարակիս մէջը դաշտային կեանքը:

Երիշեալ ծանօթութիւնէն վերջը « Մի քանի խօսք Ձատախից դաշտային պարսպմանքների վրայ » վերնագրով, հինգ թուրքերու մէջ կը խօսի թէ Հայ գեղջուցին ինչպէս կը գործէ և կ'աշխատի իւր գաշտային կեանքի և աշխատութեանց. ատեն, զորս չորսի կը

բաժնէ Հեղինակն, որք են I. Յանց, II. Հերկոց և Չայիրոց, III. Քաղոց, IV. Կալոց: Յանցի վրայ խօսած ժամանակը կըսէ, մինչդեռ շիրակացի զիւղացին իր մէկ ցանաձին 5-8 կը ստանայ, Հոստեղիքը մէկին հազիւ 3-5, այլևայլ պատճառներով, զորս կը յիշէ: Վերոգրեալ շորս բաժանմանց վրայ համառօտ և ամփոփ տեղեկութիւն տալէն վերջը, կը զնէ երկու փոքրիկ ցանկեր. Ա. դաշտային «գործիքների բաժանմանը», Հոստեղային զխաւօր գործիքները, Արօր, Սայլ, Քուլման, Տփափն և այլն: Բ ցանկը պէճին ետև զետեղուած տանն նկարներն կը ներկացնէ ուր ընդարձակ կերպով կը յիշուին գործիքներու և անոնց սարքերն ու մասուէք, որոնք առանձին տանն տարտակներու մէջն սարքած ներկայացուցուած են ու ախտակներու ներքին ալ անուննին յիշուած: Այս Բ ցանկին կը հետևին, բացատրութիւնը գործիքներուն և անոնց մասանց, թէ Բնչ նիւթ են, Բնչ ձև ունին և Բնչ բանի կը ծառայեն, մանրամասնաբար յիշուած են: Գրքոյն իր տեսակին մէջ բաւականի յաջողակ և օգտակար գործ մ'է, քանի որ հայ գրականութեան մէջ հազուագիւտ են այսպիսի հրատարակութիւնք:

Այս տեսակ գրութիւնը կ'օգնեն հայ գրագիտին, զանելու իր նախնեաց' մտիրոյ և գիւղացւոյ կրճատիչ լեզուին տակ, ծածկուած գիտական և արհեստական գործիքներու բաներն ու անուններն:

Հ. Վ. ԲՈՒՍԵԱՆ

5. Խմբագրութիւնս վերայիշեալ զրբերէն զատ շնորհակալութեամբ ընդունած է նաև հետեւեալ գրքոյկներն:

Թուրամբաջիներ. — Հեղինակն է Աւարպետ: Փոքրիկ տետրակ մ'է, փոքրագիր 25 էջերէ կազմուած: Գինն է 10 կոպ. 1899: Վիպասանը անշուշտ պիտի ներէ մեր քննադատութեան, եթէ իւր այս վերջին երկի մասին բանք, որ Պօլսոյ հայ հրէջ անձանց նկարագրութեան մէջ չէ կարողացած յաջողիլ, ինչպէս իւր նախընթաց ընտիր և ձգող վիպասանութեանց մէջ: Բանաստեղծն ալ ունի իւր ժամերը. — վիպասանը թող չստանա

գրիւր իւր ձեռքը, երբ երևակայութեան ջանքերն չիջած են, երբ մտքի և սրտի թրթռուն շարերն ծոյցած են կամ թոյլցած:

6. «Ի խաչ հում գլխ» — Տետրակս կը բաղկանայ միջադիր 30 էջերէ. գրած են Գ. — Եան և Մ. Գալիքաքեան, 1899. Գինն? : Դիմէ M. r. M. Kalpak-djian 89, Rue Dunkerque, 89, Paris.

Երկու հեղինակները ջանացեր են հակայեղափոխականաց կարծեաց և Պ. Ա. Չօպանեանի՝ Պատասխանատուութիւններ կողմանելու շտապով հանդիսանալով Ռաֆֆի մեծ վիպասանի մտքին, և զայն պաշտօղ և նորա գաղափարին հետևող հայ զանգուածին գործունէութեան: Յարգ. Հեղինակներն որչափ որ ուզեր և աշխատեր են իրենց դատը ողջմտութեամբ պաշտպանել, բայց օձիքնին կուսակցական ողբէն շին կրցած ճողողարել: Գրութեան ոճը մշակուած է և ձգող:

Մ. Խորխոսցի. — Հեղինակ Ստ. Մալխասեանց:

Մկրտիչ Նաղաշ. — Հեղինակ է Կոստանեանց: Այս երկու հետաքրքրական երկերու գրախօսութիւնը տեղւոյ սղովթեան համար, յաջորդ Բազմավիպի կը յետաձգենք:

Հ. Ս. Ս.

ԿԱՊԻՒՆԱԼՆ ԱԳՈՍԻՆՕ ԲԱՅՍԱ

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՖԻՐԷՆՏԵ ԲԱՆԱՔԻՆ

Մարտի 15ին կը վախճանէր Կարգինաշ Բաւաս, Արքեպիսկոպոս Ֆիրէնցէի, որուն կենաց պատմութիւնէն մեզ համար հետաքրքրական էջեր կը համարուէք սուս, քաղցրով խաղական լրագիրներէ:

Մեծ էր նա ի Ֆիրէնցէ յամին 1821 Փետրուար 25ի և յամին 1839ի մասած էր գովի: Նիկեան կրօնաւորաց կարգին մէջ: Յետ աւարտելու փայլուն եղանակաւ իւր ուսումները ի Լուով. Գերակա: Մէրէքայի ձեռ Արեւելք գնաց: Ի Տետրպէքիբ հասած ժամանակ մեռաւ իւր մեծաւորը. բայց, Բաւաս շարունակեց իւր ճամբան և հասաւ ի Մոսկուէ ուր է Գովինի: